

Մ. յ. Ե :



Վաշիտի այծ :

Թիեթիս և աս կենդանին ոչխարին կարգը կը սեպուի՝ սովորաբար ոչխարներու հետ քալելուն համար, բայց իրօք շատ տարբեր է անոնցմէ, ու մասնաւոր տեսակ է. անանկ որ էջը ու ձին աւելի կը նմանին իրարու՝ քան թէ այծն ու ոչխարը :

Ինու թեամբ աւելի զգայուն է այծը և աւելի օգուտ կը բերէ մար-

դուս՝ քան թէ ոչխարը. դիւրաւ կ'ընտանենայ, զինքը սիրողին հետ ինքն ալ սէր կը կապէ, և ոչխարէն ցաւելի ու ժով՝ արագաշարժ ու թեթեւ է. անոր չափ վախկոտ ալ չէ, հապա աւելի աշխոյժ, անհանդարտ ու ցատքըտող է : Մ. յ. Ե-ը կառավարելը դժուար է. վասն զի շատ կը սիրեն մինակ պտըտիլ, ապառաժներէն վեր ելլել, ժայռերու գլուխն ու փոսերու եզերքը պառկիլ : Մ. յ. Ե լզօրաւոր կազմուածք ունենալուն՝ քիչ բանով կ'ապրի. գրեթէ ամէն տեսակ խոտ կ'ուտէ. ոչխարին պէս սաստիկ տա-

1 Մեր լեզուին մէջ այծ (թէլի) սովորաբար ընտանի էգ այծին կ'ըսենք : Յոյնք ալ թերևս մեզմէ առած՝ «ի+» կամ է+» կ'ըսեն. իսկ ընտանի արուին Նիսոզ (Բէ+է, էր+է՛) կ'ըսենք. +օշ կամ +աշ կ'ըսուի վայրի արուն. իսկ այծ ու ձագը ուլ (ուլտօ, օշլտօ) :

քէն նեղութիւն չքաշեր . արևուն մէջ կը քնանայ ու չփնասուիր . փութոր կէն ամենեւին չվախնար , անձրեւէն ալ չքաշուիր , բայց կ'երևնայ թէ ցուրտէն կը զգուշանայ : Շատ փոփոխական բնութիւն ունի , ինչպէս իր ամենայն գործքերէն յայտնի է . վասն զի արածելու ատեն մէյմը կը քալէ , մէյմը կը կենայ , մէյմը կը վազէ՝ մէյմը կը ցատքըտէ , մէյմը ընկերներուն կը մօտենայ՝ մէյմը կը հեռանայ , մէյմը կը պահուրտի՝ մէյմը կը փախչի , և ոչխարներուն հետ քալած ատենը միշտ խումբէն գուրս կ'ելլէ : Սշակուած տեղերուն մեծ փնաս կ'ընեն այծերը . վասն զի որչափ որ դաւար ճիւղեր ու կակուղ կեղևներ գտնեն՝ անյադաբար կը կրծեն ու ծառերը կը չորցընեն . ջրային , թաց , ու պարարտ խոտ եղած տեղուանքէ շատ կը վախնան :

Բարեխառն երկիրներու մէջ այծերը ձմեռ ատեն ալ ազատ կը թողուն : Բրածելու համար առաւօտը կանուխ դաշտը կը հանեն . վրան ցօղ իջած խոտը թէպէտ ոչխարներուն փնասակար , բայց այծերուն օգտակար է : Իսկ ձիւնի ու եղեամի ատեն այծերը ամենեւին դուրս չեն հաներ . և ան միջոցին քանի որ փարախի մէջ են՝ իրենց խոտ ու աշնան ատեն ժողված մանր ճիւղեր , կաղամբ , շողգամ , և ուրիշ խոտեղէններ կուտան : Բայծերէն շատը իրենց կաթին մեծ մասը իրենք կը խմեն : Արպէս զի առատ կաթ բերէ այծը , շատ ջուր խմցընելու է , երբեմն ալ 'աղբորակ' , կամ 'աղի ջուր տալու է :

Բայծը սովորաբար մէկ ուլ մը կը բերէ , երբեմն երկուք , խիստ քիչ անգամ իրէք . իսկ ձագը կամ ուլը մէկ տարուընէ կամ տասներու թըր ամիսէն ետքը կը սկսի ծնանիլ ինչուան եօթը տարի : Երեսներէն սաստիկ հոտած ըլլալը մնէն չէ , հապամորթէն է : Բայծը տասը կամ տասուերկու տարի կրնայ

1 Կեօվելէ :

ապրիլ . բայց սովորաբար չեն թողուր որ այնչափ ապրի , հապա դեռ ձագ չբերած կը մորթեն . վասն զի որչափ ծերանայ , այնչափ միսը անհամ կ'ըլլայ : Սովորաբար նոխազներն ու այծերը եղջիւրաւոր կ'ըլլան . բայց առանց եղջիւրի նոխազ ու այծ ալ շատ կը գտնուի : Բայնց իրարմէ մեծ տարբերութիւնը իրենց բուրգին գոյնէն է . կ'ըսեն թէ ճերմակ այծերն ու անոնք որ եղջիւր չունին՝ աւելի զօրաւոր և ուժեղ կ'ըլլան : Բայծուն կաթը աւելի առողջարար և աւելի աղէկ է , քան թէ ոչխարինը , և դեղի համար ալ կը գործածուի :

Բայծը վերի ծամելիքներուն վրայ կրծող ակուայ չունի , և իրեն տարիքը եղջիւրներուն ու ակուաներուն ամէն մէկ ծունկերէն կը ձանչցուի : Բսիկայ ալ եզներուն ու ոչխարներուն պէս չորս ստամոքս ունի և կ'որոճայ . կը զակին տակն ալ պզտի մօրուք մը ունի : Բայծը գրեթէ աշխարհքիս մեծ մասին մէջ կը գտնուի . բայց Կուիւնէայի և ուրիշ տաք երկիրներու մէջ աւելի մանր է , Ռուսաստանի ու Եւրոպայի ցուրտ կողմերը սովորականէն աւելի մեծ . իսկ Վաղատիայի ու Բասորեստանի այծերը խիստ անուանի են իրենց բուրգին փափկութեանն ու մարմնոյն մեծութեանը համար : Բրանապէս երևելի է լիպեթի ու Բաշմիրի այծը , և ասոնց բուրգէն կը շինուին ազնիւ շալերը : Եւրոպայի մէջ շալին գործածութիւնը 1798^{էն} ատենները մտաւ կ'ըսեն , որ Վաղղիացիք երբոր Եգիպտոսի տիրեցին՝ պատերազմի մէջ սպաննուողներուն աւարը կողոպտելու ատեն տեսան որ անոնց փակեղը շալէ էր : Վաղղիացի զինուորները առջի բերան ասոր գործածելուն կերպը ու յարգը չգիտնալով , կտոր կտոր կ'ընէին ու վզերնին կը կապէին , և աս շալերէն շատ մը Վաղղիա խրկեցին . հոն կամաց կամաց տեսնելով ասոր գեղեցկութիւնը , սկսան ան այծերէն շատ մը Վաղղիա բերել տալ , ու մազերնէն շալ հիւսել և ու

րիչ հագուստներ շինել, թէպէտ և
Քաշմիրի շալին չկրցան հասցընել:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Դ. Ենչպէս պէտք է կրել արշաք աս-
տուածպաշտութեան մէջ:

ՍԱՐԴՈՒՍ Երջանկութեանը հա-
մար ուրիշ ամէն տեղեկութեանէ աւե-
լի հարկաւորն ու օգտակարն է հաւա-
տոյ բաներուն տեղեկութիւնը . վասն
զի մէկը առանց գիտուն ըլլալու կր-
նայ երջանիկ ըլլալ, բայց առանց հա-
ւատոյ ոչ երբէք: Հաւատքով միայն
է որ հոգինիս ճշմարիտ խաղաղութի
կը գտնէ, և ամէն նեղութեան կը
համբերէ. թշուառութեան ատեն
մեծ միտթարութիւննիս ան է, յաջո-
ղութեան ատեն ալ զմեզ մեր չափին
մէջ բռնողը ան է: Ուստի ամենա-
հարկաւոր է որ կրօնքի տեղեկութիւնը
ու Մտուածոյ հրամանները ՚ի գործ
գնելը տղոց մտքին մէջ պզտիկուց
տպաւորուի: Ս ան զի ինչպէս ուրիշ
անգամ ըսինք, ինչ և իցէ բան թէ
որ պզտիկութեան ատեն տպաւորուի՝
անջնջելի կրմնայ տղոց մտքին մէջ.
ուստի այնպէս սորվեցընելու է տը-
ղոց աս կրօնքի սկզբունքները, որ ոչ
չար օրինակով և ոչ սաստիկ կրքերէ ի-
րենց կրօնքին հաստատութիւնը խախ-
տի: Բայց աս սկզբունքները տպաւոր-
ելու ատեն որչափ սխալմունքներ,
որչափ գէշ կերպեր կը բանեցընեն ու-
մանք. ասոնց գլխաւորները համառօտ
մը գնենք հոս՝ որպէս զի զգուշանան:

Ա. Տղոց պէտք է շատ այնպիսի ա-
ղօթքներ ընել տալ՝ որուն իմաստը
չեն ըմբռներ, հապա պէտք է աղօթ-
քին ոյժն ու իմաստը բացատրել, մա-
նաւանդ անոնք որ սովորական աղօթք-
ներ են, որպէս զի սրտերնին ու

մտքերնին հոգևոր եռանդով լեցուի:
Բ. Պէտք է անհոգութիւն ընել
տղոց հաւատոյ վարդապետութիւն-
ները սորվեցընելու, և առաքինական
գլխաւոր սկզբունքները հասկըցընե-
լու. վասն զի թէ որ չգիտնան թէ ա-
ռաքինութիւնը ինչ բանի մէջ կը փայ-
լի և ինչ օգուտներ ունի անիկայ, ՚ի
գործ դնելու ալ անհոգ կ'ըլլան, և
ասոր ներհակ չեն գիտնար թէ ինչ
ճամբով ախտերէ պիտի զգուշանան:

Գ. Խիստ օգտակար է տղոց սուրբ
գրքին մէջի հաւատոյ ու բարի վա-
րուց վերաբերեալ պատմութիւնները
պատմել: Բայց ծնողք կան որ փոխա-
նակ ասանկ հոգևոր պատմութիւն-
ներ պատմելու, խենդումենդ ուրուա-
կաններ ու սուտ ու մոտ տեսիլներ
կը պատմեն, որ շատ գէշ ու վնասա-
կար բան է:

Դ. Պէտք է շատ անգամ լսեն տղաք
իրենց ծնողքներէն թէ սուրբերուն
չէ թէ ան կերպով աղօթք կ'ընենք
որ իբր թէ անոնց ձեռքը ըլլար մեզի
շնորհք տալն ու չտալը. հապա անոր
համար որ մեզի բարեխօս ըլլան Մ-
տուածոյ առջևը. ապա թէ ոչ, ծայրը
աւելորդապաշտութեան կ'երթայ, և
եկեղեցին սուրբ ժողովքներով այս-
պիսի աւելորդապաշտութիւնները ար-
գիլած է. եպիսկոպոսներուն ու քա-
րոզիչներուն ալ պարտք դրած է որ
հաւատացելոց սորվեցընեն թէ ինչ-
պէս պիտի խնդրեն սրբոց բարեխօ-
սութիւնը, և զանոնք օգնութիւն
պիտի կանչեն:

Ե. Շատ անգամ հասարակ ժո-
ղովուրդը իրենց որդւոցը չեն կրնար
սորվեցընել թէ ճշմարիտ աստուած-
պաշտութիւնը միայն արտաքին պարտ-
քերը կատարելուն վրայ չէ, հապա
աւելի Մտուածոյ պատուիրանքները
պահելուն վրայ է, և թէ կատարեալ
քրիստոնեայ չէ ան մարդը որ առա-
քինի չէ. ինչպէս որ կը զուրցէ Պա-
ւիթ մարգարէն. «Պատարագ Մ-
տուածոյ հոգի խոնարհ. զսիրտ սուրբ
և զհոգի խոնարհ Մտուած ոչ ար-